
ԼԵՒՈՆ ԶՈՐՄԻՍԵԱՆ



ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒ
ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ
ՀԱՐՑԸ



1940

Փ Ա Ր Ի Զ

9 (= 91.99)

29252

9-76 9np 7puznd, 1

9uznp 7puznd 7puznd

7puznd 7puznd

9 (= 9199) 7 ԼԵՒՈՆ ՉՈՐՄԻՍԵԱՆ

9-76

Լրաց.

327.23

ԱՅՏԻՆՈՒԹՅԱՆ Ե 1961 թ.

ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒ
ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ
ՀԱՐՑԸ



A II
32266



Փ Ա Ր Ի Զ

2.7

ՔՂՔԱՏԵԼԷ ԱՌԱՋ



Հայ գաղութներու ներկայով եւ ապագայով հետաքրքրուող որ եւ է շրջանակի մէջ, խօսակցութեան գլխաւոր նիւթը կը կազմէ, մեր նակատագիրը վարելու կոչումն ունեցող մարմիններու եւ անձերու կարողութեան եւ ձեռնհասութեան պարագան :

Սխալած չենք ըլլար, կը կարծենք, յայտնելով որ դժգոհութիւնը ընդհանուր է: Արդի դեկավարներու վերայ հաաւոտ ունեցողներ գրեթէ չկան: Թէ՛ անոնց յառաջացած տարիքը, թէ՛ անոնց անցեալի գործունէութեան տուած բացասական արդիւնքները, թէ՛ իշխանութիւնը ամէն գնով իրենց ձեռքին մէջ պահելու անոնց յամառ տրամադրութիւնը որ եւ է վստահութիւն չեն ներշնչած գանգուածներուն:

Ղեկավարութեան հարցը երկար տարիներէ ի վեր դրուած է հրապարակի վրայ եւ պարբերական ցնցումներու պատճառ դարձած: Առանց որ եւ է կիրքի քննութիւնը ընկերային հարցերու լուծման միակ բանաւոր ձեւն է:

Քանի մը տարի առաջ պատրաստուած այս գրքոյկը հանրութեան ներկայացնելով, մտադրութիւն ունինք

մեր իրականութիւնը շահագրգռող կարգ մը կարելոյ
հարցեր անոր լուրջ մտածման առարկան դարձնել :

Այս գրեթէ կին հանդէպ ժողովուրդին ցոյց տուած
ընդունելութիւնը, մէկ կողմէ ցոյց պիտի տայ գանա-
գան ըսի-ըսաներու իսկական արժէքը, կուտակուած
դժգոհութիւններու տարողութիւնը, միւս կողմէ քաջա-
լերութիւն մը պիտի ըլլայ այս ձեւով շարունակելու
ֆննութիւնը մեր կեանքի հետ սերտօրէն առնչութիւն
ունեցող ուրիշ կարելոյ հարցերու :

1. ԱՆՏԵՍՈՒԱԾ ՍԵՐՈՒՆԴԸ

Հայ կեանքի անբնական երեւոյթներէն ամենէն ու-
շագրաւը ապահովաբար հրապարակի վրայ Միջին սե-
րունդի ներկայացուցիչներուն չերեւիլն է: Տեւողու-
թեան մէջ, մեր ժողովուրդի կեանքին բնականոն շարու-
նակութիւնը — ինչպէս բոլոր ժողովուրդներուն հա-
մար — ըմբռնելի է երբ իւրաքանչիւր սերունդ իր տե-
ղին եւ ստեղին կը կատարէ իր պատմական դերն ու ա-
ռաքելութիւնը: Միջին սերունդին համար ստեղծ շա-
տոնց եկած է ստանձնելու մեր հանրային կեանքի ղե-
կավարութիւնը: Խուսափա՞ծ է այդ պատասխանատու-
ութենէն, դանդաղ շատ ծանր իր ուսերուն համար,
անհրաժեշտ քանակն ու որակը չի՞ ներկայացներ այդ
դերին, թէ չէ ուրիշ պատճառներ դոյութիւն ունին,
դժուարութիւններ եւ արդելքներ կան զանազան խմբակ-
ցութեանց եւ անձերու կողմէ յարուցուած որոշ նկա-
տումով:

Խնդրին քննութիւնը կարծուածին չափ անարժէք
եւ երկրորդական չէ: Հայ կեանքի ղեկավարութիւնը,
մինչեւ հիմա, հին սերունդի ներկայացուցիչներուն
կողմէ՝ ոչ միայն անցեալին մէջ ունեցած է իր աննը-
պաստ հետեւանքները, այլ կը շարունակէ ունենալ ներ-
կային մէջ եւ թերեւս աւելի մեծ չափով պիտի ունենայ
ապագային: Կարեւոր է, հետեւաբար եւ օգտակար ա-

ուարկայական քննութեան մը փորձը կատարել:

Ամենէն առաջ պէտք է սահմանում մը տալ «Միջին Սերունդ» ըստած բացատրութեան: Ընդհանուր կերպով ընդունուած կարծիքին մօտիկ կ'ըլլայ եթէ ըսուի որ այդ սերունդը կազմուած է անոնցմէ որոնք 1914ին Ղրնուորական տարիքի մէջ չէին դանուեր, 20էն պակաս էին, ուրեմն հիմա 25ի եւ 45ի մէջ կը դանուին: Բացարձակ ձեւով անոնց թիւը քիչ չէ իրենցմէ վեր ու վար դանուող սերունդներու թիւէն, բայց տարիքներու քնական համեմատութիւնը նկատի ունենալով, անոնց քանակը քիչ է: Բոլորին համար պարզ ու հասկնալի է այս երեւոյթին բացատրութիւնը: 1915ի տարազրուութեան լախորդ ամենէն աւելի հարուածեց այդ սերունդին պատկանողները, որոնցմէ փոքրերը դիմադրական կարողութենէ զուրկ, դիւրութեամբ շիջեցան ու անհետացան, իսկ 10ի եւ 20ի մէջ եղողներէն քիչեր միայն յաջողեցան ճողոպրիլ ու վերապրիլ: Թիւի մասին այս հաստատումը դժուար թէ իրաւունք տայ ժխտելու այդ սերունդին դոյուլութիւնը: Անոնք մեր իրականութեան մէջ շատ արհամարհելի քանակութիւն մը չեն ներկայացնել:

Հարցին էութիւնը թիւի խնդիրը չէ, որ վիճակազրուութիւնը միայն կրնայ պարզել ճշգրիտ կերպով, այլ որակն է, ուրիշ խօսքով այդ սերունդին մտաւորական կշիռը, դադափարական բարձրութիւնը, հանրային աշխատանքի լծուելու ձգտումը, դոհողութեան ոգին, համախմբուելու ընդունակութիւնը, դեկալարելու կարողութիւնը, մէկ խօսքով այն բոլոր արժանիքները որ կը բնորոշեն հանրային դործիչը: Քննութեան նիւթը առաւելապէս այդ մասն է եւ ոչ թէ թիւի խնդիրը:

Պէտք է խոստովանիլ որ դիւրին աշխատանք մը չէ

այդ քննութիւնը մեր այժմու տարադնուած վիճակին մէջ: Գոյուար է բոլոր դադութեան իսկական պատկերը աչքի առաջ ունենալ, ճշդիւտ եւ ընդհանուր եղբակացութիւններ կարենալ հանելու համար: Գադութեան լաւ ծանօթութիւնը անհրաժեշտ պայմանն է անկողմնակալ եւ ամբողջական քննութեան մը: Մեր ծանօթութեան շրջանակէն ստացուած տպաւորութիւններու հիման վրայ միայն կրնանք կատարել ուրեմն այս փորձը:

Եթէ գոհանանք ընդհանուր լուծումներով եւ բացատրութիւններով, իրեւ անմիջական տպաւորութիւն՝ պարտաւոր ենք հաստատել, որ հանրային կեանքի մէջ, Միջին սերունդի ցոյց տուած արժանիքը, իրմէ մեծ սերունդին հետ բաղդատելով, աւելի պակաս է: Պատասխանատու ղեկավար դիրքերու վրայ այդ սերունդի ներկայացուցիչներուն բացակայութեան փաստը կրնայ մեզ իրաւունքը տալ այս կարծիքը յայտնելու, եթէ ընդունինք ճիշդ այն մտածումը թէ որ եւ է մէկու մը կարողութիւնը եւ արժանիքը չեն կրնար թաքուն եւ ծածկուած մնալ, այլ միշտ ձեւն ու միջոցը կը գտնեն յայտնարեւելու: Իսկ եթէ ընդունինք որ դրաւուած դիրքին եւ իսկական արժանիքին միջեւ ուղղակի եւ համեմատական կապ եւ յարաբերութիւն գոյութիւն չունի, որ դիրքը երեւոյթն է, արտաքին ցուցադրական մասը, շատ անգամ խաբող եւ հաղուողէպօրէն յայտարար նշանը ներքին բուն եւ իրական կարողութեան, այդ ատեն բացարձակ եւ վճռական չլլար յայտնուած տեսակէտը:

Բոլոր ժողովուրդներու եւ բոլոր ասպարէզներու մէջ, մարդոց դրաւուած դիրքը ընդհանրապէս համապատասխան է իրենց արժանիքին: Շատեր կան անարժան

իրենց դիրքին եւ ստանձնած պարտականութեան, ինչ-
 պէս ուրիշներ անյայտ, ծածկուած, անծանօթ դան-
 դուածին, որոնք ընդունակ են եւ արժանի ընկերու-
 թեան մէջ շատ փայլուն դիրքեր դրաւելու: Մարդկու-
 թեան արդի ընկերային եւ բարոյական դրութիւնը
 հնարաւորութիւններ կուտայ աւելի շատ ճարպիկին
 քան թէ ընդունակին յաջողութիւններ ձեռք ձգելու:
 Ամէն մարդ դիտէ որ ճարպիկ ըլլալ եւ ընդունակ ըլ-
 լալ նոյն բաները չեն: Ճարպիկութիւնը՝ մարդկային եւ
 նիւթական պայմաններու յարաբերութենէն առաւելա-
 դոյն օգուտը քաղելու ընդունակութիւնն է, որ ո՛չ ա-
 մէն ատեն հմտութիւն կ'ենթադրէ, ո՛չ մտքի ստեղծա-
 գործող ոյժ եւ ո՛չ ալ աշխատանքի հզօր կամք: Ճար-
 պիկութիւնը՝ լաւ տեսողութիւն մըն է, սրամտութիւն
 մը, մարմնի եւ մտքի ճարտարութիւն մը՝ ոք չի կըր-
 նար տեսական եւ հիմնական յաջողութիւններու տա-
 նիլ: Մեր կեանքի մէջ Միջին սերունդի պատասխանա-
 տու եւ ղեկավար դիրքերու վրայ չգտնուելու փաստը
 կարելի է բացատրել ճարպիկութեան պակասով: Կարե-
 լի է բաղմամբիւ օրինակներ յիշել, ուր կը տեսնուի թէ
 այդ սերունդին պատկանողները ո՛չ թէ ճարպիկութիւն
 ընելու անհրաժեշտ խելացութիւնը ցոյց չեն տուած, այլ
 պարզապէս ճարպիկութիւն ընել չեն ուղած: Բարոյա-
 կան հասկացողութիւն մըն է այս, ինքն իր մէջ դուլելի,
 բայց կեանքի մէջ անյաջողութիւններու դատապարտող:
 Արդարեւ ի՞նչ է եղած անոնց գործելու եղանակը:
 Վրան բաց ձեւով եւ պարզ կերպով յայտնած են իրենց
 մտածումներն ու տեսակէտները դրուած խնդիրներու
 եւ մարդոց մասին, իրենց հակառակորդ դարձնելով
 նոյն տեսակէտի դէմ եղողները եւ իրենց քննադատու-
 թեան առարկայ դարձուցած անձերը: Մինչդեռ ճար-

պիկուլթիւնը, յաջողելու կամքը կը պահանջէր զգոյշ ըլլալ, խնայել մարդոց, յայտնելիք կարծիքները ջանալ նմանցնել դիրքեր ունեցող մարդոց կարծիքին, որովհետեւ անոնք ըլլալով տէրն ու տիրականը հրապարակին, անոնց հաճութեամբ միայն կարելի կը դառնայ յաջողիլ ու բարձրանալ: Մնոնց դէմ դործելու, ի հեճուկա անոնց աշխատելու ոգին՝ ջուրը պատէն վեր հանելու անօգուտ եւ սպառիչ ճիգ մըն է:

Խեղացութեան եւ մտաւորական արժանիքի պակաս պէտք է ընդունիլ դործելու այս եղանակը: Տեսակէտով մը՝ այո՛: Որովհետեւ դործել, աշխատիլ ուղող մէկը իր կարողութեան առաւելագոյնը կրնայ տալ միայն պատասխանատու պարտականութիւններու լմէջ, իսկ այդ ճամբան դոցող աշխատանքի ձեւ մը կը փակէ, միեւնոյն ատեն, իր առջեւ՝ անձին կարողութիւնները երեւան բերող հնարաւորութիւնները: Չեւական մասն է այս սակայն, իր էութեամբ արժանիքը կախում չունի այդ ձեւէն:

2. ՄԻՋԻՆ ՍԵՐՈՒՆԴԻՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Քիչ վերը քանի մը բառով բնորոշել փորձեցինք այդ արժանիքին զանազան երեւոյթները: Միջին սերունդը սուսածը ի՞նչ չափով ունի անոնցմէ: Գործնականօրէն երկու միջոց ունինք միայն զնահատումներ կատարելու: Առաջինը՝ անհատական ծանօթութիւնն է այդ սերունդը յատկանշող անձերուն. երկրորդը՝ անոնց մինչեւ հիմա արտադրած եւ կատարած գործերու արժէքին քննութիւնը:

Որ եւ է մէկը չի կրնար յաւակնօտութիւնն ունենալ առաջին միջոցը բաւարար նկատելու վճռական եղբակացութիւններու համար: Ինչքան ալ լայն ըլլայ իր ծանօթութեան շրջանակը, չի կրնար ամբողջական ըլլալ, մանաւանդ մեր կեանքի այս ցրուած վիճակին մէջ: Այսու հանդերձ, որոշ ծանօթութեամբ կարելի է տպաւորութիւններ կազմել, որոնք շատ անձնական ըլլալով, անսխալ չեն կրնար ըլլալ ի հարկէ: Այս սահմանին մէջ ստացուած տպաւորութիւնները կը մղեն յայտնելու որ Միջին Սերունդին մտաւորական կշիռը երբէք ցած չէ իրմէ վեր գտնուող սերունդին կարողութենէն: Ճիշդ է որ անոնցմէ շատերը կրթական հաստատութիւններու աստիճանները կանոնաւոր եւ բնական կերպով չեն անցուցած, անոնցմէ շատերուն կը պակաս, օրինակ, Երկրորդական վարժարաններու հիմնական կրթութեան տարերքը, բայց այս թերութեան փոխարէն անոնք տե-

սած են ու ապրած կեանքի խիստ դպրոցը այնպէս ինչ-
 պէս իրենցմէ նախորդ սերունդը չէ ապրած: Անոնց
 կեանքի ըմբռնումը, խնդիրները եւ երեւոյթները քն-
 նելու եւ հասկնալու ձեւը աւելի խոր է եւ մտերիւմ
 կեանքին հետ, անոնց դատումի եղանակը աւելի իրա-
 պաշտ է եւ ճշգրիտ: Եթէ հմտութեան եւ մտաւորական
 պաշարի ծովէն չեն առներ իրենց տրամաբանութեան
 եւ դատաստանի տարրերը, բայց կ'առնեն իրենց ապ-
 րած կեանքէն, որ դաժան պայքար մը եղած է մահ-
 ուան դէմ: Անոնք չեն դոհանար ընդհանուր բացառ-
 րութիւններով, ո՛չ ինքզինքնին կը խաբեն եւ ո՛չ ալ ու-
 րիշները, այլ միշտ ճիշդը, էականը ըմբռնելու ճիշդ
 կը փորձեն, հիմնականը երկրորդականին հետ չչփոթե-
 լու եւ խնդիրները իրենց կարեւորութեան համեմատ
 դասաւորելու ողջմտութիւնը ունին: Ծիշդ է որ անոնց-
 մէ շատերը ինքնուսուցումը լաւ չեն դասաւորեր, մե-
 թոտով չեն կատարեր, պատահական ընթերցումներ
 եւ ուսումնասիրութիւններ կ'ընեն. ընդարձակ, լայն,
 համամարդկային հարցերու քննութեան անհրաժեշտ
 կարեւորութիւնը ցոյց չեն տար. շատ անգամ իրենց հե-
 տաքըքրութեան առարկայ դարձած նիւթերն ալ լիովին
 չեն սպառեր, բայց այս թերութիւններով հանդերձ, ան-
 ոնց հետ շիման մէջ եղող մը, անոնց՝ խնդիրները դը-
 նելու եւ լուծումներ ցոյց տալու եղանակը լաւ տես-
 նող մը, չի կրնար խելացի մարդու մը առաջ դոնուած
 ըլլալու տպաւորութիւնը չստանալ: Անոնց տեսակէտ-
 ները բիրտ են եւ երբեմն անհաճոյ՝ իրենց իրաւաչ-
 տութեամբ, բայց առարկայական են եւ ճիշդ: Անոնք
 մօտէն կը հետեւին կեանքին, ուրիշներու գործունէու-
 թեան հիմնական դրդապատճառները լաւ կը գուշակեն,
 զանազան դէպքերու հետեւանքները կանխատեսելու

կարողութիւնն ունին, ու այս բոլորին հետ կը տառապին ու խորապէս, դորձելու, աշխատելու կարելիութենէն զրկուած ըլլալնուն համար:

Դատուածի երկրորդ միջոցին ալ դիմելով, — անոնց դորձերուն քննութեան — նոյն եղբարհացութեան կը յանդինք:

Չուտ դրական ասպարէզի մէջ, դրականութենէ լաւ հասկցողներու իսկ կարծիքով, Միջին Սերունդին դորձերը որ եւ է բազդատութենէ չեն վախնար, հակառակ որ իրենց լրման եւ վախճանին չեն հասած տակաւին: Անոնց ընտրած նիւթերը եւ նիւթերը մշակելու եղանակը, անոնց ոճը, մեր դրական պատմութեան մէջ արդէն դրուած են իրենց ուրոյն տեղը: Գրական վերլուծման փորձ մը չէ այս, աւելի կանդ առնելու համար այս կէտին վրայ: Անոնց դորձերու հարեւանցի ընթերցումն իսկ կը բաւէ հաստատելու համար այս տպաւորութիւնը:

Ուրիշ ասպարէզներու մէջ ալ՝ բազդատութիւնը երբէք աննպաստ չէ Միջին Սերունդին: Տնտեսական ասպարէզը քննելով օրինակ, անկարելի կը թուի ուրանալ այդ սերունդին ճիգը, չափադանց աննպաստ պայմաններու մէջ: Այդ սերունդին ամբողջ դրամադրութիւնը, զինադադարին, իր միտքն ու բազուկն էր միայն: Ո՛չ մէկ հարստութիւն, դրամադրութի կորիզ դոյութիւն ունէր երբ անոնք նետուեցան կեանքի մէջ. Ունչինչ տեսան ծնողական ժառանգութենէն, սկսան արգէն ու իրենց համար բոլորովին անծանօթ, նոր աշխարհներու մէջ: Միջալայրը՝ նոր, լեզուն՝ նոր, աշխատանքի դորձիքները եւ ձեւերը՝ նոր: Բոլոր աննպաստ պայմանները խմբուած էին անհատը ընկճելու, յուսալքելու եւ ոչնչացնելու: Մակայն կեանքը ցոյց տուաւ, որ այդ

սերունդը ո՛չ միայն չփոշխացաւ, ո՛չ միայն չգոհացաւ
 չոր հացով մը իր բուսական կեանքը ապահովելով, այլ
 ընդհակառակը դիւրութեամբ ընտելացաւ աշխատանքի
 եւ արտադրութեան նոր ձեւերուն, արհեստներ սորվե-
 ցաւ, առեւտուրի մէջ նետուեցաւ եւ ապագայ փայլուն
 յաջողութիւններու հաստատուն կռուաններ հիմնեց:
 Հին սերունդը իր դրամադուլիսը կերաւ ու սպառեց,
 միւսը՝ պէրօյէն սկսաւ, յաջողութիւններ՝ ձեռք ձգեց
 ու դրամադուլիսի կորիզներ հիմնեց:

Վստահարար նոյն եզրակացութեան պիտի յան-
 պէինք, եթէ ըննէինք տարբեր ասպարէզներու մէջ ալ
 այդ սերունդին արտադրած դործերը:

3. ՄԻՋԻՆ ՍԵՐՈՒՆԴԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՍՊԱՐԷՋԻ ՄԷՉ

Կը մնայ սակայն ասպարէզ մը ուր կը դժուարանանք գնահատումի նոյն եղանակը կիրարկել: Այդ ալ հանրային, քաղաքական, ընկերային ասպարէզն է: Որո՞նք են այդ սերունդին ներկայացուցիչները կեանքի այդ ասպարէզին մէջ, ի՞նչ դիրքերու վրայ կը դրանուին, ի՞նչ դործեր կատարած են կամ կը պատրաստուին կատարել: Որ եւ է հրատույր կամ հետաքրքրութիւն չի՞ ներկայացներ կեանքի այդ երեսը նոյն սերունդին հասմբ թէ չէ զուրկ են անոնք այդ ասպարէզին պահանջած ընդունակութիւններէն ու կարողութենէն:

Չեմ գիտեր թէ ի՞նչ աստիճան յարմարութիւն կը ներկայացնէ մեր արդի կեանքը նման խնդիր մը առարկայօրէն քննելու համար: «Սերունդներու պայքար»-ի մեկնութիւն չի՞ տրուիր այս հարցի քննութեան: Դըրւած խնդրի էութիւնը սակայն այս մասն է. մինչեւ հիմա ըստածները լրացուցիչ կողմերը միայն կը կադմէին:

Հոս ալ առաջնորդուելով քննութեան նոյն եղանակէն, առաջին հաստատում մը կրնանք անմիջապէս կատարել, յայտնելով որ հայ ժողովուրդի հանրային քաղաքական եւ ընկերային կեանքը ոչ միայն անհետաքրքիր չէ այդ սերունդին համար, այլ ընդհակառակը ջերմօրէն կը շահազրդուէ դայն: Ապացո՞յց:

Ա) Գոյութիւն ունեցող կազմակերպութիւններու ստուարագոյն զանգուածին այդ սերունդին պատկանողներէն կազմուած ըլլալը. Բ) Հայ ժողովուրդի ներկային եւ ապագային հանդէպ ամէն օր եւ ամէն տեղ անոնց ցոյց տուած մտահոգութիւնը. Գ) Կազմակերպական եւ քարոզչական համեստ աշխատանքներու մէջ անոնց կատարած դերը. Դ) Հրատարակադրութեան մէջ անոնց սրտցաւ տեսակէտները: Որ եւ է խղճամիտ մարդու կողմէ ո՛չ այս փաստերը կը հերքուին եւ ո՛չ ալ անոնցմէ հանուելիք տրամաբանական հետեւանքները:

Այսքանը բաւարար չէ եղած սակայն վստահելու եւ յանձնելու համար այդ սերունդին մեր ժողովուրդի ճակատագրին ղեկավարութիւնը, հակառակ որ — ինչպէս միւս բոլոր ժողովուրդներուն մէջ — բնականօրէն անոր կը պատկանէր այդ պարտականութիւնն ու գործը: Մեր իրականութեան այս անբնական վիճակը բացատրելու փորձ մը կընայ, մէկ կողմէ՝ մեր կեանքի կարգ մը հիւանդոտ երեւոյթները պարզել, միւս կողմէ՝ կըրնայ նոյն սերունդին թոյլ եւ տկար կողմերը երեւան հանել:

ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ


Ըսուած է որ ղեկավարութիւն մը չի տրուիր, այլ կ'առնուի, ինչպէս հայրենիք մը չի տրուիր այլ կ'առնուի: Ուրիշ խօսքով՝ ոյժի եւ պայքարի մէջ յաջողելու խնդիր է ղեկավարութեան հարցը: Այս աբսուրդայտութեան էութիւնը, հիմնական ուղին՝ բոլոր տեսակի ղեկավարներու ունեցած այն մտածումն է թէ՛ իշխանութեան եւ ղիրքի պահպանումը ինքն իր մէջ նպատակ է, որուն համար կ'արժէ ամէն միջոցի դիմել, պայքարի բոլոր ձեւերը դործածել: Այսպէս ըսել՝ կը նշանակէ մերժել ղեկավարի եւ ղեկավարուողի միջեւ ուղղակի եւ անմիջական կապը, անկարեւոր եւ անարժէք ընդունիլ հանրային կարծիքը, ժողովրդապետական ըմբռնումը: Այս մեկնութեան դէմ, ի հարկէ կարելի է առարկել որ պայքարի ձեւ ըսուածը հանրային կարծիքը իրեն հետ ունենալու աշխատանքն է: Ձեւականօրէն ճիշդ թուող այս առարկութիւնը, եթէ մեր կեանքի տուեալներուն մէջ փոխադրենք, կրնանք անվարան յայտնել, որ չի համապատասխաներ իրականութեան: Արդարեւ, ով որ տեղեակ է մեր մէջ գործող կազմակերպութիւններու ղեկավարներու ընտրութեան եաղնակին, երբէք չի կրնար պնդել՝ թէ ղեկավարութիւնը հարազատ արտայայտութիւնն է կազմակերպութեան անդամներու մեծամասնութեան: Աւելորդ է օրինակներ յիշել՝ ծանօթ եղողներուն, աւելորդ նոյնպէս՝ ծանօթ չեղողներուն:

32266

րուն, որոնք իրողութիւնները տեսնելու եւ համոզուե-
լու կարիքը չեն զգացած մինչեւ հիմա:

Եթէ անկեղծ եւ հարապատ ընտրութիւններու մա-
սին խօսիլը ծիծաղելի կը դառննք, պարտաւոր կ'ըլլանք
երեւան հանել այն միջոցները — պայքարի ձեւերը —
որոնցմով ղեկավարները յաջողած են ու կը յաջողին
պահել իրենց դիրքերը: Ասոնցմէ առաջին կարգի վրայ
պէտք է դնել իրենց իշխանաւորի դիրքը շահագործե-
լու ուղին: Մարդոց մեծամասնութիւնը ակնածանքի եւ
յարդանքի խոր զգացում մը կը տածէ դիրքեր ունեցող
անձերու հանդէս: Դիւրին է այդ զգացումէն դրական
եւ շահաւոր հետեւանքներ հանել: Երկու սիրալիր
խօսք, ընկերական վերաբերում, նիւթական կամ բարո-
յական քաջալերանք շատ անդամ բաւարար են կապե-
լու հասարակ մարդը պետի մը կամ ղեկավարի մը կամ
այդ մարդուն անբաղձալի եւ կասկածելի ցոյց տալու
մէկ ուրիշը, որ քիչ շատ արժէք դառնալ սկսելով,
դէպքերը եւ մարդիկը ճիշդ ու լաւ տեսնել սկսելով,
կը ջանայ հակադրեցութիւն մը փորձել տիրող ըմբռ-
նումներու եւ մտայնութեանց դէմ: Անբարեյոյսն է այս
մէկը, խելքի չեկող, դժուած ճամբէն քալել չուող,
որ պէտք է մեկուսացուի եւ հեռացուի:

Դժուար չէ այդ աշխատանքը կատարել: Եւրքա-
յին կոչուած բաղմութեան մէջէն քանի՞ մարդու կարե-
լի է հանդիպիլ որ չհաւատայ անուն, հմայք եւ անցեալ
ունեցող մարդոց ըսածին ու կարծիքին եւ ականջ դը-
նել ուղէ այն միւսին, նորին՝ որ շատ անդամ «Թաքթ»
ալ չի կրնար պահել իր արտայայտութիւններուն մէջ:
Այս պայմաններուն մէջ՝ ի հարկէ կը դիւրանայ իշխա-
նութեան տէր եղողին համար, պայքարի մէջ յաջողու-
թիւնը ու ան երբեք պէտք չզգար նոր դժուարութիւն-



ներ յարուցանելու իր առաջ, քաղաքական առողջ դաստիարակութեան եղանակը դործադրելով քարոզչական աշխատանքներուն մէջ: Ինչքան թոյլ է դանդուածներու ընկերային, եւ քաղաքական դաստիարակութիւնը, ինչքան ատեն այդ դաստիարակութեան հիմունքը կը կազմեն զգացումը, կիրքը, խորհրդաւորութիւնը, անցեալի պաշտամունքը, հեղինակութեան պահպանութիւնը, դժուար է դանդուածներէն սպասել դադափարներու եւ տեսակէտներու արժէքին, դործնականութան եւ շահաւորութեան վրայ հիմնուած կարծիքներ: Այս ձեւով, դադափարներու եւ տեսակէտներու պայքարի բնոյթը խաթարուած է իր էութեան մէջ: Ղեկավարութիւնը դադրած է դադափարական պայքար վարելէ, բառին ընդարձակ առումով: Վախնալով տեղեկատուութենէ՝ ան պայքարի ձեւը փոխադրած է տարբեր գետնի վերայ, հոն ուր կը գտնուին իր յաջողութեան բոլոր նըպաստաւոր տարրերը:

Մեր իրականութեան մէջ տեղի ունեցածը իշխանութեան բռնազրաւում մըն է, ընկերային առողջ բարոյականի հետ անհաշտ տիրակալութիւն մը, որուն վախճանը դժուար է կանխատեսել: Այս ծանր որակումը կ'ընենք անոր համար, որ մեր հանրային կեանքը ըմբռնելի է եւ հնարաւոր միայն բարձր ու մաքուր բարոյականով: Մեր մէջ անհատը որ եւ է դրական եւ շօշափելի պարտաւորութեան տակ չէ հանրային կեանքով զբաղելու, ժամանակ, զոհողութիւն եւ մտահոգութիւն տալու: Բարոյական ըմբռնումը եւ ժողովուրդին հանդէպ ունեցած սէրն է որ մղած է հայ մարդը քաղաքական, բարեսիրական եւ այլ տեսակի կազմակերպութիւններու շարքերուն մէջ: Այս հիմերու վրայ

կազմուած ընկերակցութիւններու ղեկավարներէն ար-
դարեւ բնական է պահանջել համապատասխան ըմբռ-
նում եւ կեցուածք: Մինչդեռ անոնց գործելու եղանա-
կը հակասութեան մէջ է այդ ըմբռնումին հետ, վերջ
տրուած բացատրութիւններու հիման վրայ:

5. ՄԻՋԻՆ ՍԵՐՈՒՆԴԻՆ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Միջին Սերունդը այս բոլորը զխանալով հանդերձ, ինչպէ՞ս չի կրնար պատշաճիլ տիրող հողերանութեան, ինչո՞ւ ան չէ կրցած համապատասխան պայքարի միջոցները դանել: Բազմապիսի են պատճառները: Թուել փորձենք անոնցմէ գլխաւորները:

Ա. Հանրային կարծիքը պատրաստելու եւ առաջնորդելու, ղեկավարելու փորձառութեան պակասը: Հանրային կեանքի երկրորդական դիրքերու վրայ միայն շարունակած, անոնք տակաւին խորապէս չեն կրցած իւրացնել այն ոգին թէ յաջողութիւնը ամենէն առաջ ճարտարութեան եւ «թաքթ»ի խնդիր է, թէ մինչեւ դիրքերուն տէր դառնալը անհրաժեշտ է ճկուն ըլլալ, համակերպութիւն ցոյց տալ, «եօլա երթալ», ինչպէս կ'ըսեն, փոխանակ ակնյայտի պայքարի ճամբան բռնելու: Ընդդիմադիր ըլլալ, քննադատողի դերին մէջ դանուիլ չի բաւեր, մանաւանդ մեր մէջ, հեղինակութիւն պարտադրելու: Ընդհանրապէս ճիշդ է որ արժէքի եւ կարողութեան ցուցադրութիւնը անով կը սկսի, իր անձին վրայ ուշադրութիւն հրաւիրելու ճամբան՝ ընդդիմադրութեան ճամբան է: Բայց անհրաժեշտ է զխանալ չափն ու սահմանը: Քննադատութեան ծայրայեղութիւնը կը փակէ վերելքի դռները եւ խորտակման կ'առաջնորդէ: Պէտք է մնալ այն սահմանին վրայ, ուր կարելի ըլլայ մէկ կողմէ՝ զանդուածներու, շարքայիճներու

ուչադրութիւնը հրաւիրել իր անձին վրայ, միւս կողմէ՛ դառնալ ղեկավարութեան կողմէ հաշուի առնուելիք ոյժ մը, անոնց կողմէ օգտադործուելու դոնէ ձեւական տրամադրութեամբ, բայց երբեք անոնց տեղը դրաւելու կամքով: Եթէ այս վերջին տպաւորութիւնը ստեղծուի, կատկածէ դուրս է որ հարուածը չ'ուշանար:

Բ. Յրուած ոյժերով աշխատելու դրութիւնը: Ինչ ալ ըլլայ անհատի մը արժէքը, ան կը յաջողի հանրային կեանքի մէջ, միայն դործակիցներ ապահովելով: Անհատապաշտութիւնը՝ Միջին Սերունդին մօտ, ուշադրաւ նկարադրի դիժ մըն է: Կեանքի կաղմաւորութեան սկզբնական շրջանին, պարտաւորուած ըլլալով հաշուել միայն իր սեփական ոյժերուն վրայ, այդ սերունդին պատկանողները կը շարունակեն նոյն հողերանութեամբ աշխատիլ՝ առանց անհրաժեշտ կարեւորութիւնը տալու այն իրողութեան, որ համախմբուած, կեդրոնացած ոյժերով տարուած աշխատանքի ձեւն է միայն դործնական յաջողութիւններու առաջնորդողը:

Թեթութիւն մըն է այս, չափազանց մօտիկ այն միւսին, որ կ'ընդունի սեփական կարողութիւնները եւ արժանիքը ուրիշներու ունեցածէն բարձր եւ արժէքաւոր: Իսկ այս հողերանութենէն քայլ մը միայն կը մընայ արհամարհել եւ հետեւաբար անտեսել շրջապատի միւս ոյժերը: Հանրային կեանքի մէջ ոչ միայն արհամարհելի չէ որ եւ է ոյժ, ինչքան ալ ան աննշան եւ տկար թուի, այլ ընդհակառակն օգտադործելի տարր մըն է: Անհատը հանրութիւնը կաղմող միաւորն է, հետեւաբար ունի իր արժէքը, ոչ թէ բարոյական իմաստով եւ իմաստասիրական հայեցողութեամբ միայն, այլ զուտ դործնական առումով: Անհնարին է մարդոց

Թերութիւնները եւ տկարութիւնները միայն աչքի առաջ ունենալ եւ անհատը յատկանշել անոնցմով: Տկարութիւնները արհամարհանքի զգացումը կը ստեղծեն: Եւ որովհետեւ անթերի անձ դրեթէ դյուրութիւն չունի, հանրային դործիչ մը կը դադրի իր կոչումին համապատասխան դործ վարելէ, եթէ վարժութիւնը ստեղծէ իր մէջ մարդիկը իրենց թերութիւններովը տեսնելու: Տեսականօրէն ալ սխալ մըն է այս հոգեբանութիւնը: Անձը կատարելագործելի մեքենայ մըն է եւ ոչ թէ իր արժանիքներուն եւ տկարութիւններուն մէջ անսխալօրէն դործարանաւորութիւն մը: Եթէ կ'ուզէք, հանրային դործիչի կոչման էութիւնն ալ, այս ըմբռնումին դործնական կիրարկումն է: Անհատ, թերի, թոյլ անհատը կատարելութեան բարձրացնելու տեսական ճիշդ մը: Այս ըստեմաները ճիշդ ըմբռնող մէկը ի՞նչպէս կ'ընայ արհամարհել կամ անտեսել մասնաւորաբար իր շրջապատը կազմող, իրեն պէս, աւելի կամ պակաս արժէքաւոր անձերը:

Գ. Միատարրութեան պակասը: Իրողութիւն է որ Միջին Սերունդին պատկանողները իրենց դաստիարակութեան, պատրաստութեան, կազմաւորութեան մէջ նմանութիւն չեն ներկայացներ: Այնքան, իրարմէ տարբեր աշխարհներու եւ միջավայրերու մէջ ապրեցան ու մեծցան որ իրենց մտածումներու, զգացումներու եւ ձգտումներու մէջ հազիւ խոշոր գծերով նմանութեան զիծ մը կը ներկայացնեն: Ընդհանուր դժգոհութիւն մը ունին, որուն տարրերը կը տարբերին սակայն իրարմէ՝ իրենցմէ իւրաքանչիւրին մօտ: Դժուար է անոնց ապրումները եւ հեռանկարները մէկ յայտարարի վերածել: Արդ, բաւարար չէ սերունդը բնորոշող ընդհանուր գիծերը ճշգեւ միայն դժգոհութիւններով: Բաւարար

բար չէ նոյնիսկ ձգտումները ձեւակերպել շատ ընդհանուր բացատրութիւններով :

Կեանքի վրայ իր դրոշմը դնել ուղղոյ սերունդ մը՝ անհրաժեշտ է, որ միատեսակ մատոման, միակերպ զգացման նշանները ցոյց տայ : Անցեալ կեանքը դժուարացուցած է այդ աշխատանքը, բայց ներկան կը հարկադրէ լուծել այդ խնդիրը եւ ըստ կարելոյն չուտ :

Դ. Փառասիրութեան պահասը : Մնափառութեան հետ շփոթելու չէ այդ զգացումը : Ինքզինքը ցուցադրելու, տեղի - անտեղի իր մասին խօսեցնել տալու, գովասանքներ ստանալու տղայական եւ թեթեւ զգացումին հետ : Հանրային ասպարէզի մէջ առանց փառասիրութեան անհնարին է ղեկավար դառնալ : Նախապէս զժուած յստակ նպատակի մը հասնելու ուժեղ կամքի մը հետ կը նոյնանայ փառասիրութիւնը : Ներքին հոգեկան դոհացում մըն է, ընդհանրապէս դժուար եւ կարեւոր գործ մը կատարած ըլլալու գոհունակութիւնը, որ իր սնունդը մարդոցմէն չի ստանար, այլ կտտարուած եւ լրացած գործէն : Հանրային ասպարէզի մէջ այս զգացումը չի նկատուիր Միջին Սերունդի մօտ : Հանրային կեանքով անոնց շահագրգռութիւնը երբեք փառասիրութեան բարձրութեանը չէ հասած :

Պէտք չէ վախնալ թերութիւնները իրենց խկութեամբ եւ անունով որակելէ : Այս է միակ լաւ եւ գործնական ճամբան դանոնք սրբադրելու : Անոնց աւերները տեսանք ու շատ մօտիկ կը զգանք տակաւին, որպէսդ ի լրջօրէն չուղենք վերադնահատման ենթարկել : Պղտիկ մարդու հոգեբանութիւն է անձը եւ անունը ցուցադրել : Անձը առաւելապէս յատկանշողը իր գործն է, ոչ թէ բառը կամ «ժէսթ»ը : Իսկ գործ արտադրելու նախնական բոլոր յարմարութիւնները կարելի է պատրաս-

տել եւ դասաւորել աւելի շատ լուսթեան մէջ եւ հնարաւոր է լուրջ եւ հիմնական, յաջողութիւններ ստանալ համեստութեամբ, դիմացինը լաւ ըմբռնելու եւ հասկնալու կարողութեամբ, իրերահասկացողութեամբ:

Այս թերութիւնները եթէ դիտաւոր պատճառը կազմած են անյաջողութեան, անոնց սրբազրութիւնը եւ անհետացումը կրնայ դրական արդիւնքներու տանող նպաստաւոր կլիման ստեղծել եւ միւս ընդունակութիւններուն առիթ տալ երեւան գալու: Միջին Սերունդի մօտ կարողութեան, եւ նկարագրի դրական, կողմերը չեն պակսիր: Խոշոր բառեր դործածելու պէտք չկայ վեր հանելու համար այդ սերունդին արժանիքները: Զոհողութեան ոգի, նուիրում, անշահախնդրութիւն, որակումներ են՝ որ թեթեւութեամբ ամէն անունի եւ հասցէի կը տրուին մեր իրականութեան մէջ, նոյնիսկ անոնց՝ որոնց միակ մտահոգութիւնը, ճիւղը՝ նիւթական եւ բարոյական դիրքեր ապահովելու, մէջ կը կայանայ: Պերճախօս ածականներու շռայլումով կարելի չէ բնորոշել ո՛չ անհատ մը եւ ո՛չ ալ սերունդ մը: Միակ շօշափելի տուեալը դնահատումի՝ դործն ու աշխատանքն է:

6. ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Միջին Սերունդին համար քննութեան այդ տուեալը կը պակսի, որովհետեւ զլացուած է անոր գործի ասպարէզը, աշխատանքի դաշտը: Հին սերունդի գործը եթէ ակներեւ կերպով բացասական եղած է, ժխտական իր արդիւնքով, Միջին Սերունդը գոնէ զերծ է այդ մեղադրանքէն: Կարելի չէ ասպահովցնել, ի հարկէ, ի յառաջադունէ որ Միջին Սերունդը եթէ ստանձնէ հայ հանրային կեանքի ղեկավարութիւնը, անպայմանօրէն զբաւան արդիւնքներ պիտի տայ: Բայց չենք կրնար բացասական արդիւնքի մասին ալ պնդել, ինչպէս իրաւացիօրէն կ'ընենք Հին Սերունդին համար: Այս հաստատումն իսկ, այսինքն Հին Սերունդին այս դնահաստումը եւ միւսին այս տարակոյսը, ինքնին բաւական է կատարել տալու փորձը, առիթ եւ հնարաւորութիւն ստեղծելու Միջին Սերունդին լծուելու պատասխանատու աշխատանքի: Փորձառութեան պակասը չի կրնար արդելիչ աղղակ մը կաղմել: Այդ փորձառութիւնը սկիզբէն ոչ ոքի մօտ եղած է: Կեանքը եւ ժամանակը կը ստեղծեն զայն նորերուն մօտ եւս, ինչպէս ստեղծած են հիներուն քով: Թէեւ կարծուածին չափ ալ անփորձներ չեն անոնք: Հիմնական մտայնութիւնն մը, ստեղծուած պատերազմին եւ անոր յաջորդող զէպքերէն, աշխարհի լայն ծանօթութենէն, իրատես եւ նիւթապաշտ հոգեբանութիւնն մը՝ որ այդ սերունդի նկարագրին հիմ-

նական գիծը կը կաղմէ, կրնան ապահով երաշխիքը ըլլալ թէ անոնք առնուազն պիտի զգուշանան Հին Սերունդին վիպական գործունէութեան կերպերէն: Այս արժանիքը աւելի մեծ կշիռ ունի հանրային կեանքի մէջ, քան թէ բանգիտութիւնը եւ վարդապետականութիւնը:

Ուրիշ պատճառներ ալ կան որոնք ի նպաստ կը խօսին մեր հանրային կեանքի ղեկավարութիւնը Միջին Սերունդին վստահելու տեսակէտին:

Բացի Անգլիոյ եւ Ֆրանսայի մէջ քանի մը պետական գործիչներէ, որոնք կը շարունակեն նախապատերազմեան շրջանի իրենց պատասխանատու աշխատանքները, մինչեւ այսօր, գրեթէ բոլոր ժողովուրդներու մէջ՝ նախապատերազմեան գործիչներու հետքն իսկ չէ մնացած: Յեղափոխութենէ մը անցնող երկիրներու մէջ այնքան բնական կը թուի այս երեւոյթը որ մարդիկ չեն ալ անդրադառնար անոր հետեւանքներուն: Շատ մը ժողովուրդներ առանց Յեղափոխութեան կատարած են սակայն իրենց ղեկավարներու փոփոխութիւնը: Այս երեւոյթին ընդհանրութիւնն իսկ բաւական է անբնական նկատելու համար միւս ժողովուրդներու կեանքը, որ չէ ընթացած նոյն ճամբով: Այդ անբնական դրութեան մէջ կը դտնուի գաղութներու հայ ժողովուրդը: Պատերազմէն առաջ, պատերազմի ընթացքին եւ հիմա հայ ղեկավարութիւնը կաղմող անձերու համար իսկ անընդունելի բացատրութիւն մը կ'ըլլայ ի հարկէ, բացառիկ արժանիք մը վերադրել անոնց՝ բաղդատմամբ միւս ժողովուրդներու ղեկավարներուն: Բացատրութիւնը պէտք է փնտռել մեր ժողովուրդի փաստական վիճակին մէջ, որ կը դժուարացնէ հաւաքական կամքի եւ հանրային կարծիքի ստեղծումը: Այս բացատրու-

Թիւնը արդարացում մը չէ սակայն, այն չափով միայն արդարացում կը դառնայ ինչ չափով որ մեզի համար ընդունելի, տանելի եւ վերջնական կը նկատենք մեզ պարտադրուած կացութիւնը:

Նոյն ղեկավարութեան գոյութիւնն իսկ սակայն, անկախ ուրիշ երեւոյթներէ եւ փաստերէ, կը հաստատէ մեր ընդվզումը հանդէպ այս կացութեան եւ մեր ցանկութիւնը որ եւ է գնով դայն փոխել ուղելու: Չէ՞ որ նոյն ղեկավարութիւնը ինքզինքին տուած է կամ ուրիշներէ ստացած՝ պարտականութիւնն ու դերը մեր կացութիւնը դէպի լաւը փոխելու: Ուրիշ իմաստ չունի եւ չի կրնար ունենալ մեր քաղաքական, բարեսիրական եւ այլ տեսակի կազմակերպութիւններու պահպանումը: Արդ, այս բարելաւումը կատարելու սահմանուած գործիքը, այսինքն կազմակերպութիւններու ղեկավարութիւնը ի՞նչ չափով կը լրացնէ իրմէ պահանջուած աշխատանքին յատկութիւնները: Տրուած նպատակ մը իրականացնելու բաւարար եւ անհրաժեշտ յարմարութիւնները կը ներկայացնէ՞:

Այս հարցումը չ'ենթադրեր գնահատել անպայմանօրէն հայ ղեկավարութիւնը կազմող անհատներու կարողութիւնը, որ իր ընդհանուր դիժերուն մէջ պարզ է իր տուած գործնական արդիւնքով, այլ կը պահանջէ պարզել թէ իր էութեան մէջ այդ գործիքը շինուած է իր կատարելիք աշխատանքին համապատասխան յատկութիւններով:

Մէկ հաստատում միայն կը բաւէ ժխտական պատասխան տալու համար այս հարցումին: Նախապատերազմեան պայմաններու եւ հոգեբանութեան մէջ կազմաւորուած, պատրաստուած մտայնութիւններ՝ անըմբռնելի է, որ կարենան յետպատերազմեան պայմաններ

րուն պատշաճիլ ամբողջապէս եւ լիապէս :

Քաղաքական ծրագիրներու յղացումէն՝ մինչեւ անոնց գործնականացման եղանակը, քարոզչական տարազներու ձեւակերպումէն՝ մինչեւ անոնց ընդհանրացման ձեւը, ժողովուրդին ընկերային եւ տնտեսական կեանքի պատկերացումէն՝ մինչեւ անոնցմէ հանուելիք հետեւանքները, բարոյական ընդհանուր սկզբունքներու ըմբռնումէն՝ մինչեւ գործնական կեանքի մանր խնդիրները, ժողովուրդներու եւ խմբակցութիւններու փոխադարձ յարաբերութիւններէն՝ մինչեւ անհատներու յարաբերութեանց հասկացողութիւնը փոխուած են հիմնապէս հին կեանքի եւ նոր կեանքի միջեւ : Մարդկօրէն անըմբռնելի է որ հինին մէջ եփուած, վերջնականապէս կազմուած հոգեբանութիւն մը կարենայ փոխուել նորին : Ո՛չ հմտութիւնը կը բաւէ, ո՛չ ալ խելացութիւնը այս փոփոխութեան համար : Ամէն մարդ իր դարուն եւ իր միջավայրին արտայայտիչն է միայն եւ այդ ձեւով իր դարուն եւ իր միջավայրին մէջ միայն կրնայ լաւագոյնս աշխատիլ եւ արտադրել : Եթէ կարելի չէ ժամանակէն եւ միջավայրէն պահանջել որպէսզի պատշաճին մարդոց հոգեբանութեան, եթէ անկարելի է անցնող ժամանակը վերականգնել իր մասնայատկութիւններով, կը մնայ պահանջել որ գործող մարդիկը պատշաճին իրենց ժամանակին եւ միջավայրին : Անհեթեթ եւ զուր ցանկութիւն է այս պատշաճեցումը սպասել հին մարդոցմէն : Անոնք կրնան անկեղծօրէն պատշաճեցման ճիգը փորձել, կրնան գեղեցիկ բռներով համոզել ջանալ ուրիշները, որ լաւ կ'ըմբռնեն ներկայ ժամանակը եւ պայմանները, բայց աւելորդ յոգնութիւն է այդ ճիգը իրենց համար եւ խաբկանք մը ուրիշներուն համար :

Պէ՞տք է խօսիլ բարոյական պատճառներու մասին,

որոնք նոյնքան զօրաւոր են զեկալարութեան փոփո-
խութիւնը անհրաժեշտ դարձնելու տեսակէտէն: Ո՞ւր
տեսնուած է որ հանրային մարդ մը իր-կրած ձախո-
ղութիւններէն յետոյ շարունակէ վարել զեկալարի պա-
տասխանատու աշխատանքը: Ո՞ր աշխարհի մէջ տես-
նուած է որ յստակ քաղաքականութեան մը արտայայ-
տիչը եղող ղէմքեր, տարբեր եւ նոյնիսկ հակառակ քա-
ղաքականութիւն մը վարել փորձեն: Հայ կեանքը միայն
կը պարզէ այս անբնական երեւոյթը

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ԵՒ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Այս բոլորը ըսելէ յետոյ, չկարծուի թէ ղեկավարութեան փոփոխութիւնը միակ անհրաժեշտ եւ բաւարար պայմանը կ'ընդունինք մեր կացութեան բարւոքման, թէ դանազան շրջանակներու մէջ դործող խումբ մը մարդոց մեկուսացումով կը լուծուին մեր առջեւ դրուած բոլոր հարցերը: Չափի դադարաւորը կորսնցուցած միամիտ մէկը ըլլալու է, նման եղբակացութիւն մը հանելու համար այս ըսուածներէն:

Վերջին քսանամեակին, դանազան առիթներով, մեղմ կամ ուժգին ձեւով յուզուած է ղեկավարութեան հարցը մեր մէջ՝ առանց իր լուծումը ստանալու: Դէպքերու պարտադրութիւնք է բոլոր ժողովուրդներուն՝ ընդունիլ որ հիմնական եւ կենսական խնդիրներու կարգադրութիւնը հնարաւոր է ամենէն առաջ ներքին ճակատի լուրջ եւ բանաւոր կազմակերպութեամբ: Երբ կազմակերպութիւն կ'ըսենք՝ ամենէն առաջ կը հասկընանք ղեկավարութիւն: Առաջինը արմբոնելի է առանց երկրորդին: Որ եւ է մարդ չի կրնար սնդել որ հայ ժողովուրդը իր գտնուած պայմաններուն համապատասխանող յարմարագոյն կազմակերպութիւնը կը ներկայացնէ իր ամբողջութեան մէջ: Ղեկավարութիւնը չէ ուզած կամ չէ կրցած ստեղծել այդ ցանկացուած վիճակը: Անոր հասցէին յոռի նիշ մը տալու մասնաւոր նկատում մը չկայ չկամութեան վերադրելու համար

այս թերին: Աւելի տրամաբանական եւ ճիշդ կ'ըլլայ
 գաֆն բացատրել անոր անկարողութեամբ: Ղեկավար-
 ները իրենց կամքին եւ նոյնիսկ աշխատանքին հակա-
 ոակ չեն յաջողած հայ ժողովուրդը իր ամբողջին մէջ
 կազմակերպել բանաւոր, խելացի եղանակով մը: Մար-
 դիկը ամէն դնով պատասխանատուութենէ զերծ կացու-
 ցանելու, դիւրին եւ թեթեւ մեկնութեան կերպ մըն է՝
 դիւսաւոր դժուարութիւնը եւ արդելքը արտաքին պայ-
 մաններուն մէջ տեսնելը:

Նոյն այդ արտաքին ըստած, այսինքն մեզմէ ան-
 կախ պատճառները կը մղեն եւ կը պարտադրեն սա-
 կաֆն վերջապէս ստեղծելու անհրաժեշտ եւ օգտակար
 նկատուած կազմակերպութիւնը: Ինչո՞ւ անպայման,
 ի յառաջագունէ, վանել կ'ուզենք մեր միտքէն մէկ ու-
 ըրիչ բացատրութիւն, աւելի հասկնալի եւ փորձով ալ
 հաստատելի մէկ ուրիշ մեկնութիւն: Ինչո՞ւ չենք ըսեր
 որ զանազան հոսանքներու ղեկավարութիւնը կազմող
 անձերն են արդելքը այդ ցանկացուած կազմակերպու-
 թեան: Ի՞նչպէս նիւթականօրէն պատկերացնել, որ եր-
 կար տարիներ իրարու դէմ պայքարած, փոխադարձ
 քէնի, ատելութեան եւ անհանդուրժողութեան զգա-
 ցումներով լեցուած մարդիկ՝ կրնան մէկ օրէն միւսը
 մոռնալ ամէն ինչ եւ հասկացողութեան լեզու մը դըս-
 նել իրարու հետ: Նորէն կրկիննք, անոնք չեն կրցած,
 չեն կրնար եւ անկարելի է որ կարենան պատշաճիլ նոր
 պայմաններուն: Անոնց դիտակցութիւնը, ենթադիտակ-
 ցութիւնը ամբողջութեամբ նախապատերազմեան շըր-
 ջանի տարրերով կազմուած է, հետեւաբար անընդու-
 նակ են նոր պայմաններուն համապատասխան դործ,
 աշխատանք եւ մտածում յայտնաբերելու:

Բանալէճի առիթ չստեղծելու մտահոգութեամբ,

որքան ալ մարդ զգուշանալ ուղէ բաղդատութիւններու եղանակով հարցը քննելէ, ուրիշ հնարաւորութիւններ չի տեսներ, որովհետեւ նիւթը իր էութեամբ յարաբերական իմաստով միայն ըմբռնելի է: Ուշադրաւ եւ ցայտուն կերպով ներկայացնելու համար Հին եւ Միջին Սերունդներու բաղդատական արժէքը՝ կարելի էր ցուցատախտակ մըն ալ պատրաստել զանազան մարդերու մէջ անոնցմէ իւրաքանչիւրին կատարած գործերը գնահատող, փարատելու համար միանդամ ընդմիջա գնահուածներու այն հիւանդոտ մտայնութիւնը, որ անհր-նարին կը դռնէ հայ ժողովուրդի հանրային կեանքը առանց Հին Սերունդի ղեկավարութեան, որ կ'ընդունի անոր ղեկավարութիւնը նուազագոյն չարիք, որ կը վախնայ անոր հեռացումէն յետոյ աղետաւոր փլուզումէ մը: Այս հոգեբանութիւնը տարիներու ընթացքին տարածուած է եւ ամբարցուած հասարակութեան մէջ խելացի եւ ճարպիկ քարոզչութեամբ մը:

Նոյնքան խելացութիւն եւ ճարպիկութիւն անհրա-ժեշտ չէ հակազգեցութեան վերանորոգող աւիւնը ներ-չնչելու համար ժողովուրդին: Կը բաւէ դիմել անոր ողջմտութեան, տրամաբանութեան, կը բաւէ միայն քանդել հոգիներէն հեռուէն եւ վերէն հկող մարդա-րէներու պատգամներուն եւ կարգախօսերուն, հմայքը, անոր սեղ զնելով նոր ուժերու եւ արժէքներու հանդէպ, չեմ ըսեր հաւատքը, այլ բարեացակամութիւնը:

8. ԶԱՆԳՈՒԱԾԸ ԵՒ ԻՐ ՊԱՏԱՍԻԱՆԱՏՈՒՌՈՒԹԻՒՆԸ



Գոյութիւն ունեցող կացութեան բացատրութիւնը փնտռելու աշխատանքին մէջ, թերեւս անհրաժեշտ է նաեւ փնտռել ժողովուրդին, զանդուածին վերաբերումը: Ո՞վ պիտի կրնայ յստակ կերպով ստուգել զանդուածին պատասխանատուութեան չափը՝ իրեն վիճակուած դժբախտութիւններուն մէջ: Ի՞նչ է նախ այդ զանդուած ըսուածը: Բացատրողին համեմատ կը փոխուի անոր իմաստը եւ բովանդակութիւնը:

Ղեկավարները զայն կը նկատեն ոչխարի հօտ մը, ամէն կաղապարի մէջ մտնելու ընդունակ, ամէն դործի ատակ, ամէն պատառ կլլելու կարող, անդոյն, անհաստատ ամբօխ մը, զեղեցիկ բառերու եւ նախադասութիւններու խենթ, մտիկ ընող եւ ծափահարող: Այդ զանդուած ըսուածը ես եմ, ինչպէս մեզմէ ամէն մէկը ու իմ գիտակցութեանս եւ մտածումիս հանդարտ պահուն՝ կ'ընդվզիմ այն դիրքէն որուն մէջ դրած են եւ ուր կ'ուզեն տեւականօրէն պահել զիս: Մենք, զանդուած եղողներս՝ երբէք չենք գիտակցիր մեր վիճակի նըւաստացումին, կարգ մը մարդոց եւ անոնց կարգախօսերուն դերին ենք եղած եւ դատապարտելի կասկածամտութեամբ մը վարակուած հանդէպ այն բոլորին, ոչ չեն ուզեր այդ վիճակին մէջ մնալ:

Ուրիշ ժողովուրդներու մէջ եղածին պէս, հայ զանդուածն ալ իր դերին մէջն է, պիտի մտածեն շատեր: Անոր չ'իյնար խորհիլ հայութեան հիմնական խնդիրներ-

րունն վրայ, անիկա պարտականութիւն ունի միայն հետեւելու զեկալարներու խորհուրդին եւ դորձադրելու անոնց՝ հրահանգները: Հանրային կեանքով զբաղումն ալ ասպարէզ մըն է, ինչպէս միւս ասպարէզները: Չայ իր կեանքին հիմնական նպատակ չընտրող մէկը, որ եւ բարոյական եւ նիւթական պարտաւորութիւն չունի անոր կապուած հարցերով զբաղելու: Այն չափով միայն կը զբաղի, որքան հանրային կեանքի փոփոխութիւնները կ'ազդեն իր անձին վրայ նիւթապէս, Փիղիքապէս եւ հողեպէս:

Այս մտածումը ճիշդ է իր էութեան մէջ: Աշխատանքի բաժանում մը եւ դասաւորութիւն մը անխուսափելի է ժողովուրդներու կեանքին մէջ: Ինչպէս որեւէ մարդ չի կրնար հանրային կեանքի հանդէպ բացարձակ անտարբերութիւն ցոյց տալ, քանի որ այդ կեանք ճնշող կերպով կազդէ իր անհատական կեանքին վրայ, չի կրնար նոյնպէս իր ոյժերը եւ ժամանակը ամբողջապէս յատկացնել այդ կեանքին: Հանրային կեանքը վարելու կոչուած մասնաւոր անհատներու ընտրութիւնը անհրաժեշտ է: Արդ, ո՞ւր է եւ ի՞նչն է դել գտնուածին այս երկու ծայրայեղ վիճակներուն միջև:

Մեր մէջ կարելոր թիւ մը կայ դժբախտաբար այժմայեղութիւններէն սուղինին, այսինքն անտարբերութեան մէջ գտնուողներու: Անոնք, որ անոնք այն եղբակացութեան եկած են թէ՛ հայ կեանք թաղաքական, ընկերային և անտեսական կացութենէն լրենք երբեք չեն ազդուիր, հետեւաբար պէտք չունին անոյ զբաղելու: Անմտորէն ըսի, առանց բարոյական որ է դիտում դնելու: Անկախ այն պարադոքէն, որ բարոյականի ահաւոր անկում մը ենթադրել կուտայ իր ազդութեան ճակատագրին հանդէպ անտարբեր մնալ:

լու երեւոյթը, հիմնական սխալ մըն է, միակողմանի
 դատաստան մը երբ մարդ կը կարծէ թէ իր ժողովուր-
 դին վիճակը որ եւ է հետք եւ ազդեցութիւն չի ձգեր
 անձնական իր կեանքին վրայ: Այս սխալը հաստատե-
 լու համար պատերազմի դէպքերը յիշենք, որոնցմէ
 որ եւ է հայ, հանրային կեանքով զբաղող թէ չէ, չը-
 կրցաւ խուսափիլ, — օտար կերկիրներու մէջ մեր այժ-
 մու վիճակը, ուր մեր անհատական կեանքը իր բո-
 լոր դործերուն եւ աշխատանքներուն մէջ սահմանաւոր-
 ւած է մեր հայ ըլլալու հանդամանքով: Սխալը այս-
 քան յատակ ու պարզ ըլլալէն յետոյ, անըմբռնելի կը
 դառնայ անոր մէջ գտնուողներու դիրքը: Բայց ամէն
 մարդէ կարելի է խելացութիւն սպասել, ինչպէս կա-
 րելի է ամէն մարդ ապուշ նկատել: Տարրական ողջ-
 մտութեան հարց մըն է, որ չեն հասկցած դժբախտա-
 բար ինքզինքնիս խելացի ընդունող մարդոցմէն շատեր
 իսկ:

Մեր մէջ շատ չեն այդ սխալին մէջ գտնուողները:
 Ստուար թիւ մը ժողովուրդէն, հանրային կեանքին
 հանդէպ հետաքրքրութիւն մը ցոյց կուտայ, ըստ
 խառնուածքին եւ տնտեսական վիճակին: Մաս մը կայ,
 որ այս կամ այն կազմակերպութեան կամ նպատակին
 շարք կամ պատահաբար դրամական օժանդա-
 կի ընելով կը կարծէ իր պարտականութիւնը կա-
 տարած ըլլալ ուրիշներ՝ հաւաքօյթներու եւ հանդէս-
 ներու ներկայ ըլլալուն մէջ կը տեսնեն իրենց դերը.
 ուրիշ խումբ մը խօսակցութիւններու ատեն ցոյց կու-
 տայ հայ կեանքի հանդէպ իր շահադրդուութիւնը. փո-
 քը մաս մըն ալ կայ որ կը մասնակցի կազմակերպու-
 թիւններու: Ասոնք են հետաքրքրութեան արտաքին եւ
 դործնական նշանները: Պատիկ կամ մեծ պարտականու-

Թիւններու կատարման ձեւով եղած այս գործերուն մէջ, զանդուածին կողմէ որ եւ է իրաւունքի ըմբռնման եւ իսկական դերի գործադրութեան յատկանիշը չկայ սակայն: Քիչ մը պատմութիւն դիտցողը իրազեկ պէտք է ըլլայ, թէ ինչպիսի սրբազան ցատումի երեւոյթներ սլարզած են շատ մը ժողովուրդներ, երբ զգացած են ղեկավարներու կողմէ իրենց խարուած կամ սխալ ճամբով առաջնորդուած ըլլալին: Մեր նորագոյն պատմութեան մէջ, օտարներու հանդէպ ընդլըզումի եւ ցատումի հերոսական դրուադներ պարզող մեր ժողովուրդը՝ երբեւիցէ օրինակը ցոյց չէ տուած իր ղեկավարութեան սխալներուն հանդէպ տղամարդու կեցուածքի: Կատարուած սխալներու մասին բոլորը կը խօսին իրարու հետ, արդար կամ անարդար դատաստաններ անվութօրէն կը կատարեն, բայց ժողովրդական շարժում՝ այդ սխալները գործողներու հանդէպ, դատասպարտութեան անվերականգնելի դրական գործ՝ երբէք ցոյց չէ տուած այս ժողովուրդը:

Ողջմտութիւնը կը պակսի, հաւաքական կամք ստեղծելու կորո՞վը, ծայրայեղ կարգապահութեան բռնա՞ղդ մը ունի թէ արիութեան պակաս: Չեմ դիտեր թերեւս ասոնք բոլորը միասին կամ ուրիշ պատճառներ: Բայց, կարեւորը երեւոյթին բացատրութիւնը չէ, այլ երեւոյթը ինքնին, որուն այս ձեւի զնահատումը եթէ ճիշդ է, կուլայ ասպցուցանելու պատասխանատուութեան մեծ չափը զանդուածին իր ճակատագրի տնօրինման մէջ: Ինչպէս կեանքի մէջ գործելը, ընելը իր օգտակար կամ վնասակար հետեւանքները կ'ունենայ, նոյնպէս եւ չգործելը, չընելը, կրաւորական դիրքի մէջ մնալը, անշարժ ու անխօս ուրիշներուն գործերը դիտելով բաւականանալը՝ կ'ունենան իրենց դրա-

կան կամ բացասական հետեւանքները: Եթէ անոնք ան- նպատակ ու վնասակար են ենթակային համար, իրա-ւունք չեն տար բոլոր մեղքը բարդելու միայն դործողի վրին: Ինչպէս դատարանի մէջ լուսթիւնը համակեր-պութիւն կը նշանակէ, հանրային կեանքի մէջ ալ կը-րաւորականութիւնը համաձայնութիւն կ'ենթադրէ:

Այս կէտին վրայ շատ ծանրացումը թէեւ նիւթէն շեղում մըն է, բայց պէտք է շեշտել անոր կարեւորու-թիւնը: Մեր ժողովուրդը ի վերջոյ պէտք է գիտակցի որ բոլոր դործիչները կը խօսին ու կը դործեն իր անու-նով, յանձնառութիւններ կ'աւնեն ու խոստումներ կու տան իր անունով, եւ սակայն ինքը չկայ մէջտեղ, յա-ւիտենական խուլն ու համրն է: Այս կացութեան լու-րմբոնումը կը բաւէ ժողովուրդին, որպէսզի ան գտնէ ինքզինքը արժեցնելու, իր տեսակէտները եւ կամքը լը-սելի դարձնելու միջոցները:

Կաղմակերպուած պետութիւն չենք՝ դիւրութեամբ յարմարագոյն ձեւը գտնելու համար, բայց այս պայ-մաններուն մէջ իսկ՝ անկարելի ալ չի թուիր ժողո-վրդական կամքի արտայայտութիւնը: Հասարակութիւ-նը իր ամբողջութեան մէջ, մասնաւորաբար կաղմակեր-պութեան անդամները, Միջին Սերունդին պատկանող-ները պատասխանատուութեան եւ աշխատանքի մեծ բա-ժին մը ունին այս դործին մէջ: Նախաձեռնութեան խնդիր մը կայ՝ կարեւոր, որուն լուծումը կարելի չէ սպասել աշխատ ղեկավարներէն: Ընդդիմութիւն միայն ցոյց չտալով, կաղմակերպուած արդեւքներ չչարուցա-նելով միայն՝ անոնք բերած կ'ըլլան իրենց աշխատան-քի բաժինը: Բայց եթէ փորձեն իրենց հանրային կեանքի վերջին շրջանին՝ վնասակար դիրք բռնել, դանդուա-ծը իր վերաբերումով կրնայ ապարդիւն դարձնել անոնց ձեռնարկները:

9. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՒ ՊԱՅՔԱՐԻ ԶԵԻՆՐ



Առանձին քննութեան նիւթ կը կաղմէ հարցին այս մասը: Իբրեւ գործնական խնդիր, ան առաւելապէս կամեցողութեան, աշխատանքի, գործակցութեան միջոցով հնարաւոր է: Կեանքի այսքան դառն փորձերէն յետոյ եւ յուսատու կամ վտանգաւոր հեռանկարներով յղի ապագային դիմաց, նկարագրի եւ կամքի նուազագոյն չափով անհրաժեշտ այս յատկութիւնները եթէ ցոյց չտայ Միջին Սերունդը, խտկապէս որ արգարացուցած կ'ըլլայ իր դոյութիւնը եւ արժէքը ժխտող մարդոց տեսակէտը: Անոնց արժանապատուութեան զգացումը եւ եսը հրահրելու դիտում չկայ այս եղբակացութեան մէջ, այլ ըստածին ճիշդ կամ սխալ ըլլալը հաստատելու ցանկութիւնն մը: Եթէ ճիշդ է, պէտք է ողբալ ոչ միայն Միջին Սերունդին, այլ այս ժողովուրդի ամբողջութեան վրայ, որ պիտի կրէ բոլոր աղետաւոր հետեւանքները այս կացութեան, իր դոյութեան երկար տարիներու ընթացքին:

Որ եւ է ժողովուրդ չի կրնար անպատիժ կերպով արհամարհել եւ անտեսել Սերունդ մը եւ անոր գըլհուն վրայէն ոստումով մը իր հանրային կեանքի դեկալապութիւնը վստահիլ զալիք սերունդին: Ասոր հետեւանքով ո՛չ միայն աղբային դիմադժի խաթարում մը կը ստեղծուի, այլ աշխատանքի եւ գործունէութեան մէջ անկասպութիւն մը, անհետեւողականութիւն մը,

ընդհատում մը՝ ամէն տեսակէտով վտանգաւոր: Եթէ սերունդէ սերունդ բացարձակ նմանութիւն չկայ՝ բայց յական, քաղաքական եւ ընկերային ըմբռնումներու մէջ, բացարձակ տարբերութիւն ալ գոյութիւն չունի: Բարեչըջման ճամբով կ'ընթանայ ժողովուրդներու կեանքն ալ: Յեղափոխութիւններու միջոցով կատարուած ոստումներն իսկ երկար չեն դիմանար եւ ընկըրկումի ու նահանջի ձեւով աստիճանաբար բարեչըջման օրէնքներու հարկադրանքին կ'ենթարկուին:

Շատ անգամ մարդ կ'ասելի սպտմութեան այս տարրական դասն իսկ՝ ըմբռնած չըլլալու տպաւորութիւնը ձգող մեր զեկավարներու ընթացքին վրայ: Մինչեւ հիմա որ եւ է լուրջ ձեռնարկ չեն կատարած Միջին Սերունդը հանրային աշխատանքի մղելու եւ վարժեցնելու: Հողերանական անհաշտութիւն մը նկատած են իրենց եւ Միջին Սերունդին միջեւ եւ ամէն բան ըրած դայն հեռու սրահելու, վանելու եւ ընդդիմադիր դարձնելու: Միջին Սերունդին տաժանելի եւ դառն կեանքին ասջեւ անոնք կը դիտակցին իրենց բարոյական պատասխանատուութեան եւ որովհետեւ չեն յաճ այդ վիճակին թելադրած միակ բանաւոր եւ դրական լուծումը ընդունիլ, չեն ուզած քաւել իրենց մեղքերը հըրապարակէն քաշուելով եւ հեռանալով, սպտճառ դարձած են անհաշտութեան խորացման եւ երկարաձգման: Տարբեր արդիւնք չէր կրնար տալ, « զեկավարութիւն մը չի յանձնուիր, այլ կ'առնուի » սկզբունքին կիրարկումը: Ստեղծուած կացութեան մէջ, Միջին Սերունդին կը մնայ այլեւս, իր կարգին ընդունիլ ա՛ սկզբունքը եւ գործել այդ ուղղութեամբ, այսինքն գրաւել իրենց բնական իրաւունքն եղող զիրքերը, հաւատալով որ անոնք ասկէ վերջն ալ երբէք սլիտի չյանձնուին:

Յաջողութեան միջոցները կարծուածին չափ ալ դժուարին չեն: Բոուն ու սաստիկ պայքարի պէտք չըկայ: Կը բաւէ գործադրել դրութիւն մը որ ղեկավարութեան կողմէ շատ անգամ օրգեղրուած է եւ յաջողութիւններու առաջնորդած: Անտեսել եւ անդոյ ընդունիլ ղեկավարութիւնը: Ոչ մէկ տեսակի քննադատութիւն եւ բանալէճ: Մինչեւ հիմա կատարուածները լիապէս բաւարար են չափելու արժէքն ու կարողութիւնը նոյն ղեկավարութեան: Կրկնութիւնները նոր բան մը չեն կրնար աւելցնել վստահարար եւ անպատեհութիւնն ալ կը ներկայացնեն կիրքեր հրահրելու եւ բացասական աշխատանքի տպաւորութիւնը ձգելու:

Գործնականին մէջ ի՞նչպէս պատկերացնել սակայն ղեկավարութեան գոյութիւնը անտեսելու սկզբունքը: **Չէ՞** որ անոնք կան միշտ իրենց հանդամանքով եւ դերով: Քննենք թէ ի՞նչպէս կան եւ որո՞նք են իրենց գոյութիւնը հաստատող շօշափելի տուեալները: Անոնք կան մամուլով, ճառով, եւ իրենց ղեկավարած կազմակերպութիւններու մէջ՝ հրամանադրերով: Վերջին քսան տարուան մէջ անոնց կողմէ կատարուած մէկ հաշօշափելի գործ չկայ այս ժողովուրդի քաղաքական, ընկերային եւ անտեսական կեանքի մէջ անոնց գոյութիւնը հաստատող: Այնքան ճիշդ է այս ըսուածը որ մարդ կը մղուի մտածելու թէ առանց ղեկավարութեան, առանց որ եւ է կազմակերպութեան արտասահմանի հայ ժողովուրդին վիճակը ասկէ աւելի վատթար եւ ողբալի չէր կրնար ըլլալ: Ո՞ր գաղութը կրցաւ իր կըրած դժբախտութիւններուն մեղմացումը տեսնել ղեկավարութեան աշխատանքներուն շնորհիւ. այս ժողովուրդին շարժումները, աշխատանքը եւ ձգտումները կապտող ո՞ր արտաքին արգելքը կրցաւ վերցնել ղեկա-

վարութիւնը: Ֆրանսայի, Սուրբիոյ Պալքաններու կամ Ամերիկայի դաղութը կընա՞յ սրտի դոհունակութեամբ որ եւ է դրական աշխատանքի ապացոյցը աւա՛հ հաստատող թէ զեկավարութիւնը որ եւ է դրական աշխատանք է կատարած կամ արդիւած է դուրսէն պարտադրուած այս կամ այն մնասակար դործը: Եթէ մէկ հատ օրինակ կարելի չէ բերել այս ուղղութեամբ, իրաւունք կ'ունենանք ուրեմն մտածելու որ զեկավարութեան դոյութիւնը ձեւակերպ է, հետեւաբար հեշտ է անտեսել նրա ման դոյութիւններ: Ձեւակերպութիւն, այսինքն իրենց աթոռներով անոնք կը մնան ու պիտի մնան: Ձգենք այդ դոհունակութիւնը՝ անոնց եւ այդ աթոռներու շուքին տակ միայն շնչելու բարոյական կորովը ունեցողներուն: Ճիշդ է, որ ձեւակերպ այդ դոյութիւնն իսկ արհամարհելի չէ, իր inertie ով խափանարար բնոյթ ունի: Կայ սակայն այս անպատեհութիւնը նուազագոյնի իջեցնելու եղանակը: Անոնց խօսածներու, գրածներու եւ ընելիքներու հանդէպ բացարձակ անտարբերութիւնը, բարոյական պոյքօքը ճնշող եւ մեղցնող, մեկուսացումը:

Գործելու այս եղանակին արդիւնաւորումը հնարաւոր է միայն զանդուածին միջոցաւ, ժողովուրդի լայն խաւերու մասնակցութեամբ: Ասոր համար պէտք պիտի ըլլայ որ զանդուածը փոխէ մինչեւ հիմա ցոյց տուած վերաբերումը, աւելի պարզ ըսելով, ճիշդ հակառակն ընէ մինչեւ հիմա իր ըրածին:

Մէկ օրէն միւսը կարելի չէ ստանալ այս յեղաշրջումը, այլ միտքերու աստիճանական, հետեւողական, յամառ պատրաստութեամբ, լուռ եւ անդամուկ քարոզչութեամբ: Այս դժուարին դերին դործադրութիւնը պիտի ստանանք Միջին Սերունդը, նախ՝ որովհետեւ ինքն է զանդուածը եւ յետոյ ինքն է արտայայտիչը ժո-

դովուրդի ամբողջական տրամադրութիւններուն : Դըժ-
 ար չէ արդիւնաւոր քարոզչութեան մը անհրաժեշտ
 դադափարներն ու բանաձեւերը գտնել, երբ ընդհանուր
 ձգտումը, մտայնութեան խորքը կազմուած է արդէն
 իր հիմնական տարրերուն մէջ :

Այս աշխատանքին հետ զուգընթաց կարելոր եւ
 անհրաժեշտ է լծուիլ դրական աշխատանքի : Այդ դոր-
 ծունէութեան դիտաւոր յատկանիշը պէտք է ըլլայ չօ-
 բօրել բազմութիւնները սուտ ու իրաւ հեռանկարներով,
 չըլացնել դեղեցիկ եւ շողշողուն բառերով, յաւիտենա-
 պէս միամիտ նկատելով զայն : Պէտք է վարժեցնել
 զանդուածները իրատես եւ դործնապաշտ ըմբռնումնե-
 րու՝ հանրային կեանքի մէջ ալ, դոնէ այն չափով որ
 չափով իրապաշտութիւն ցոյց կուտայ անհատական
 կեանքի մէջ : Քաղաքական դիտակցութիւնը պէտք է
 բարձրացնել այն աստիճանին, որ այլեւս դո՛հ չդառ-
 նայ խաբկանքներու, չառաջնորդուի միայն խանդավա-
 ւութիւններով, այլ վարժուի ամենածանր կացութիւն-
 ներն իսկ տեսնելու եղածին պէս, առանց սարսափելու
 եւ խուճապի ենթարկուելու եւ առանց յուսալքումի :
 Առանց խանդավաւութեան եւ առանց երազներու ժողո-
 վուրդ մը չի կրնար ապրիլ ըսողները կ'անտեսեն բարո-
 յական յուսալքումներու այն ճնշող եւ ծանր տրամադ-
 րութիւնները, որոնք կը ստեղծուին երազներու ցըն-
 դումէն եւ խանդավաւութիւններու ամբումէն յետոյ :
 Կորովի եւ ճիզի ի՛նչ վստմում այդ ատեն իր բնական
 վիճակին վերստին բերելու համար ժողովուրդը : Հո-
 դեկան այդ բեկումի պահուն ի՛նչ որակումներ սակայն
 դժբախտ ժողովուրդի հասցէին : Հաւատքի եւ կամքի
 պակաս, զոհարելութեան զգացումի պակաս, աղքատին
 դիտակցութեան պակաս : Ո՞ր մէկը կը պակսի անպէտ

եւ անարժան ցոյց տալու համար ժողովուրդը ինքքզին-
 քին: Մոռացումի վարադոյրով կը ծածկուիս սակախ
 այն բոլոր խօսքերը, գործերը որոնք պատճառ եղած
 են այդ կացութեան: Կարճ յիշողութիւնով ժողովուրդ
 մը երկարատեւ ճիգերու ընդունակ չի կրնար ըլլալ:
 Պէտք չկայ ո՛չ խանդավառութեան, ո՛չ ալ յուսալքու-
 մի, ո՛չ լաւատեսութեան եւ ո՛չ յոռետեսութեան, ինչ-
 պէս կը սիրէր ըսել Վռամեան: Շիտակը տեսնել, իրա-
 կանը ըմբռնել, զգուշանալ դէպքերը իրենց ծայրայեղ
 եղրակացութիւններուն մէջ պատկերացնելէ, առանց
 արթուն կերպով անոնց հետեւելէ դադրելու: Ահաւա-
 սիկ այն հողերանութիւնը որուն պէտք ունի եւ որուն
 մէջ պէտք է թրծել այս ժողովուրդը:

Իրական գործունէութեան երկրորդ յատկանիշը
 պէտք է ըլլայ այս ժողովուրդին մէջ միակամութիւն
 ստեղծելու ճիգը: Շատ անգամ լսուած է հասարակ ժո-
 ղովուրդին մէջ շատ բնորոշիչ սա բացատրութիւնը.
 « Ի՞նչ ունինք որ չենք կրնար բաժնել »: Այո՛, հա՛յ
 ժողովուրդ, ի՞նչ է ունեցածդ որ չեն կրնար բաժնել
 քու զաւակներդ, այնքան աղմուկ, պայքար ու կռիւ
 կ'ընեն: Բառեր ու դադախարներ միայն: Ինչքդ ու
 հարստութիւնդ անոնցմէ միայն կազմուած է ու անոնց
 սիրահար, անոնցմով միայն շնչելու եւ ապրելու ըն-
 դունակ քու ղեկավարներդ չեն կրնար բաժնել զանոնք:

Կարդ մը մարդիկ թերեւս հակասութիւն մը տես-
 նել ուզեն այս թելադրութեան եւ մինչեւ հիմա գրք-
 ւածներուն միջեւ: Ի՞նչպէս ըմբռնել մէկ կողմէ՝ ղե-
 կավարութիւնը մեկուսացնելու, գործելու անընդունակ
 դարձնելու աշխատանքը ու պայքարը նոյնիսկ, միւս
 կողմէ՝ միակամութիւն ստեղծելու ցանկութիւնը: Բա-

ցատրութիւնը շատ պարզ կը դառնայ սակայն, երբ համողութիւնք որ այդ միակամութեան արդեւք եղողը դայն իրականացնել չուզողը կամ չկրցողը՝ նոյնինքն այդ ղեկավարութիւնն է: Այս հաստատումը հիմնական կերպով ասպացուցանելու համար, պէտք պիտի ըլլայ թուել մեր կեանքի բոլոր դէպքերը, մէջբերումներ ընել մամուլէն, խօսուած ճառերէն, հրահանգներէն, քննել ժողովուրդին մէջ ստեղծուած, զարգացուած հոգեբանութեան աստիճանական փուլերը, տարակարծութիւնները պահելուն մէջ շահ եւ զոհումակութիւն ունեցողներու մտայնութեանց գլխաւոր ջարժաւիթները: Մանօթ են սակայն հասարակութեան այս բոլորը, եւ ըսուածին ճշդութիւնը ընդունելու համար պէտք չունին ասպացոյցներու:

Նրբորդ յատկանիշը պէտք է ըլլայ վանել եւ արմատախիլ ընել այն վնասակար մտայնութիւնը թէ ստեղծուած պայմաններուն մէջ շատ հնարաւորութիւններ ալ չկան օգտակար աշխատանքներ կատարելու: Վէճ չի կրնար ըլլալ այն իրողութեան մասին թէ կըրնայ ուրիշ ժողովուրդ մը գտնուիլ որ մեզմէ աւելի պէտք ունենայ դրական եւ շօշափելի աշխատանքներու: Գործին կարիքը եթէ այսքան հրամայողական է, կարելիութիւններ ստեղծելու հարցին լուծումը կը պատկանի գործիչներուն: Ամէն աշխատանք արտաքին ազդակներով պայմանաւորելու մտքի ծուլութիւնը ամենէն դատապարտելի մտայնութիւնն է հանրային գործիչի մը: Այդ ազդակները մեր գոյութեան վրայ շատոնց քար դնելու ուղղութեամբ դասաւորուած են: Մեր պահանջութիւնն իսկ իբրեւ ազդութիւն լաւագոյն ասպացոյցն է սակայն այդ արտաքին ազդակներու հարկադրանքը մերժելու մեր կամքին:

10. ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Այս կերպ ընդհանուր բացատրութիւններով հարցերը չեն լուծուիր ի հարկէ: Գործնական առաջարկներու պահանջը ընդհանուր է: Այս ժողովուրդը շատ է քանադատութիւններ, սրտցաւ բայց տարտամ եւ անորոշ տրամադրութիւններ: Պէտք է խորհիլ սակայն որ առաջարկներն ալ, ինչքան շահեկան թուին կամ օգտակար, անբաւական են ինքնին, եթէ զանոնք գործադրողները գործին պահանջած յատկանիշները չեն լրացներ: Հարցին ծանրութեան կեդրոնը աւելի շատ յարմարագոյն գործիչներու ընտրութիւնն է քան թէ կատարուելիք գործերու թուումը: Գործիչն է որ կրնայ եւ պարտաւոր է ստեղծել գործը:

Այս պայմաններուն մէջ ընելիք մեծ բան մը չկայ շտողները, եթէ բոլոր պահանջները անմիջապէս եւ մէկ անգամէն գործադրուած տեսնելու տղայակաշ, հոգեւորականութիւնը չունին եւ եթէ յողմութիւն յանձն առնեն՝ իր կեանքի հիմնական եւ արմատական քննութեան մը, ինչ որ դատաւորեն բոլոր խնդիրները ըստ իրենց կարելիութեան, շուտով պիտի տեսնեն որ շատ աշխատանքայ կատարելիք: Անհամբեր մարդու մտայնութեամբ ինչպէս չէ մօտենալ հանրային կեանքին: Ժողովուրդի մը ձգտումներուն եւ պահանջներուն իրականացումը ինձակախաղի մէջ միլիոն շահելու չի նմանիր, այլ որքան շահ, հետեւողակաշ եւ յամառ աշխատանքի կապուած է:

Ասոնց վրայ կարելի է աւելցնել ուրիշ մտածում-

ներ, աւելի կամ նուազ խելացի, կարելի է սպասել
 դիմում առաջնորդուած ուրիշ կարծիքներ յայտնելու
 ասոնք բոլորը մեծ քան մը չեն փոխեր կացութեան
 կարծիք, առաջարկ ըսուածը խօսք է ու բարձր
 շատը շատը յայտնողին խելացութեան մէկ աստիճան
 կը յայտնէ: Եթէ բառերուն տակ եզոզ միտքեր
 րականացուիր կեանքի մէջ, գործի չեն փոխուի
 ցութիւնը հիւլէի չափ անգամ չ'ազդուիր
 րէն: Գործն է էականը, ուրիշ խօսքով՝ գործը
 յաճախ աւելի դիւրութիւններ եւ յարմարութեան
 ունի գործնական միտքեր ունենալու քան խօսող
 մեր կեանքի պահանջած գործիչները դուրս կրնան
 միայն Միջին Սերունդէն, որ ո՛չ յողնած է, ո՛ր
 ուած, որ եռանդ ու կորով ունի, որ իրապաշտ է
 կեանքի տարրերով պատրաստուած, պատրաստ
 ճիղի ալ սէտք չունի:

Հետու պահել զայն հանրային կեանքէ, պատրաստ
 խանատու աշխատանքներ չլստահիլ անոր, պիտի
 նակէր ամենամեծ յանցանքը գործել:



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220032266

in 504
2102

ЦЕНА

A 11
32266

ԳԻՆ 5 ՖՐ.

Adresse : L. TCHORMISSIAN
23, Rue Lavoisier -:- Cachan (Seine)

IMP. ARAXES, 46 RUE RICHER, PARIS